

ԲԱՆԱՏԵՂՆԱԿԱՆ

ՑԱՄԱՐՆԵՐԸ

Յամառութիւնը եթէ սկզբում չի վրայ ամուր
 Զէ հիմնելած՝ այլ մարդուն՝ բերութիւնն է ըընածին,
 Հեռու կեցիր, մի՛շտ հեռու, նըման յաման անձերէ,
 Մի՛ հաղորդուիր երթեւ, զի անոնց հետ ունենալ

Անուղղակի իսկ աղերս՝ չարչարանք է պարզապէս:
 Անկարեղի է զանոնք տարհամոզել, փաստացի,
 Տրամարաննալ եւ յստակ՝ ի՞նչ կերպերով ալ ըլլայ.
 Կը զարմըիս կարծրացած անոնց կոպիտ պատերում:

Անոնք քեւ անդարման տգիտութեան մէջ կ'ապրին,
 Բայց չը կարծեն քէ կատահ, ամենագէտ մարդիր են.
 Թէ բուն տգէտն անվըրէալ խօսակիցն է դիմացի.
 Ուրեմն ինչո՞ւ անոնց դէմ, դղյանանալ ու կատդիլ:

Արհամարդ աւելի՛ հեշտ է զանոնք. չը տեսնել.
 Եւ դուրս գալով սեմերէմ՝ քօքուել ուժգին փոշիներն
 Ռունամանիդ, հեռանալ. Այնուհետեւ հանդիսիս՝
 Երբ դուն անոնց ճամբուն վրայ, իսկոյն միւս մայրը անցիր:

Որովհետեւ տաժանք է յամառներու հետ խօսիլ.
 Որեւէ գործ ունենալ, այլ մանաւանդ գործակցիլ:
 Կեանքը իմքնի՞ն լեցուն է բարդ հարցերով, ու չը կայ
 Հարկ այս մարդոց պատճառած մեզ յաւելեալ փորձանքին:

Անել